

Մելգոնեան Կրթական Հաստատութեան Հիմնադրութեան 85 Ամեակը Տիրախառն

Մթնոլորտի մէջ նշուեցաւ Երեւանի Մէջ

Հայաստանի Սփիտոքի ու Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութիւններու

Տեղակալները Իրենց Մասնակցութիւնը Բերին

Ի Յիշատակ Բարերարներուն Հացենիի Ծառ Տնկուեցաւ Ծիծեռնակաբերդի Եղեռնի

Յուշարձանի Բարձունքին

Շրջանաւարտները Ելոյթ ունեցան Եու Էյ-Արմենիա Հեռուստատեսութեամբ

Կազմակերպութեամբ Մելգոնեան Կրթական Հաստատութեան 1968 տարեշրջանի շրջանաւարտներուն, Մայիսի 16-23 Երեւանի մէջ տեղի ունեցան մի քանի ձեռնարկներ, նշելու համար Մելգոնեան Կրթական Հաստատութեան հիմնադրման 85 ամեակը, որովհետեւ անկարելի էր Մելգոնեանի մէջ նշել այս տարերադճը:

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 85-ԱՄԵԱԿ

Զորեքշաբթի Մայիս 18-ին, Կոմիտասի Անուան Կամերային Տան սրահին մէջ տեղի ունեցաւ Հաստատութեան 85 ամեակին նուիրուած յօբելինական հանդիսութիւնը: Պատուոյ հիւրն էր վարժարանի երկարամեայ դաստիարակ, արուեստի եւ երաժշտութեան ուսուցիչ, այժմ «ԳՈՀԱՐ» համոյթի ղեկավար Սեպուհ Աբգարեան:

Հանդիսութեան իրենց մասնակցութիւնը բերին Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան փոխ Նախարար Մանուկ Մկրտչյան եւ Սփիտոքի Նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Մարաշլյան:

Ներկայ էին Հայրենաբնակ Մելգոնեանցիներ՝ նկարիչ Յակոբ Յակոբեան, գրող Կարալիս Սուրէնեան, Մատենադարանի գիտաշխատող Վահէ Բարթիկեան, Երեւանաբնակ նախկին ուսուցիչներ՝ լեզուարան Պետրոս Պետիրեան եւ հեռուստատեսութեան «Մեր Լեզուն, Մեր Հայերէնը» ծրագիրի վարիչ Արտեմ Սարգսյան: Շրջանաւարտներու խումբին մաս կազմեցին նաեւ նախկին ուսուցիչներ Սարգիս Համբոյեանն ու Միհրան Ճիզմէճեանը իր տիկնոջ՝ Մելգոնեանի քարտուղարուհի Վարդուհի Ճիզմէճեան: Բէմին վրայ զետեղուած էր Մելգոնեանի զինանշանը՝ յաւերժական արծիւն ու տարեթիւները, հնարուած Պրն. Սեպուհ Աբգարեանին կողմէ: Հանրութեան բաժնուեցաւ Մոնթրէալի մէջ տպուած յայտագիրէն օրինակներ, որուն չորրորդ էջին վրայ տպուած էր Մելգոնեանի քայլերգն ու բարերարներ Գրիգոր եւ Կարապետ Մելգոնեաններու լուսանկարները:



Մելգոնեանցիներ. Նատած ձախէն, Պետրոս Պետիրեան, Սարգիս Համբոյեան, Կարալիս Սուրէնեան, Յակոբ Յակոբեան, Սեպուհ Աբգարեան եւ Վահէ Բարթիկեան

Յայտագիրը սկսաւ Հայաստանի Հանրապետութեան եւ Մելքոնեանի քառաձայն քայլերգներով, կատարմամբ Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբին, խմբավարութեամբ Ռոբերտ Մլքեյանի: Հանդիսավարն էր հեռուստամեկնաբան Արթուր Բախտամյան, որ իր բացման խօսքին մէջ ըստ - «Աղա կարապետ Մելքոնեան երբ հողամաս կը փնտուէր Նիկոսիոյ մէջ վարժարանի կառուցման համար, այն հողամասէն որ մզկիթ մը կը տեսնուէր՝ անմիջապէս կը հեռանար, սակայն այսօր վարժարանը փակ է հայերու ձեռքով»: Ապա ան ներկայացուց Մելքոնեանի պատմականը եւ հանրութեան ցուցադրուեցաւ Մելքոնեանի ուսուցիչներէն Միհրան Ճիզմէճեանի կողմէ համադրուած լուսանկարներու երիզ մը:



Սեպուհ Արգարեան



Կարպիս Սուլիկնեան



Բիլգանդ Ագպաշեան

Հանդիսութեան գլխաւոր բանախօսն էր հայրենի գրող եւ 1945 թուականի շրջանաւարտ Կարպիս Սուլրէնեան: 1939-1945 թ. համաշխարհային Պատերազմի տարիները կիպրոսի մէջ անցուցած Մելքոնեացին պատմեց թէ ինչպէս անգլիական զօրքերը մտնելով Մելքոնեան, զօրանոցի վերածեցին զայն, եւ աշակերտները ստիպուած մեկնեցան Մակարավանք եւ վրաններու տակ պատսպարուեցան, յայտնելով նաեւ որ այդ ժամանակ որեւէ ոռւմբ չպայթեցաւ Մելքոնեանի վրայ, սակայն 1974-ին թուրքերը 40 ոռւմբեր պայթեցուցին Մելքոնեանի երկու շէնքերուն վրայ: Ան ըսաւ նաեւ - «Ի՞նչը մեզ կը պահէր եւ կը մղէր զոհողութիւններու՝ հայկական ողին պահպանող աւանդոյթները, հայկական շունչը, մթնողորոշը: Մելքոնեանը ըստ էութեան չէ փակուած եւ չի կրնար փակուիլ, որովհետեւ պատմութիւն ունի եւ հայ մշակոյթի անբաժանելի մասն է:»

Շրջանաւարտներուն կողմէ սրտի խօսք ըսաւ պոլսաբնակ Բիւզանդ Ագպաշեանը, որ նախ խնդրեց յոտնկայս յարգել մահացած ուսուցիչներու եւ դասընկերներու յիշատակը եւ ի միջի այլոց ըստ - « Մելքոնեանը դուռ էր, որ կը բացուէր հայ երիտասարդի մը համար՝ հայ ոգիով կըթութեան համար: Մելքոնեանը ազգային բուժարան էր՝ հայ ապրելու եւ հայ մնալու:»



Բիլգանդ Ագպաշեան Պրն Արգարեանին կը յանձնէ
Այբուրէնը



Պրն. Համբուլեան եւ Արգարեան Ուշի Ուշով
Կը հետեւին Հանդիսութեան

Ապա Ագպաշեանը բեմ հրաւիրեց Պրն. Սեպուհ Աբգարեանը, որ օրուայ պատուաւոր հիւրն էր: Ան յուզուած, սակայն՝ հանդարտօրէն արտայայտուեցաւ Մելգոնեանի ներկայ վիճակին մասին ըսելով «Կտոր մը հայրենիքի դուռերը փակուեցան անհաղորդ եւ անկայուն մարդոց պատճառով: 2005-ին Բարեգործականը Հայաստանի մէջ խոստացաւ Երկրորդ Մելգոնեան կրթարան մը բանալ. չյաջողեցաւ: Այս տղոց ըրածը ձեւով մը վարժարանը նորէն կառուցել է:» Ապա ան շրջանաւարտներուն վերադարձուց այդքան տարիներ պահած մասունքներ, ուսուցիչ Պերճ Սանտրունիի հանգստեան կոչուելու առթիւ շրջանաւարտներուն գրած յոյզերը, յուզելով բոլորը, եւ շրջանաւարտներէն ստացաւ մեծատառ այբուբէնի գունաւոր պատառ մը, յատկապէս պատրաստուած արուեստագէտ Սիրուն Երէցեանին կողմէ Լոս Անճըլըսի մէջ:

Հանդիսութեան աւարտին գեղարուեստական պատշաճ յայտագիրով ելոյթ ունեցաւ Հայաստանի Պետական Երգչախումբը, խմբավարութեամբ Ռոբերտ Մլքեյանի: Երգչախումբին նախապէս բաժնուած էին Հայաստանի մէջ առաջին անգամ կատարուելիք երգերու քառաձայն նօթաները, պատրաստուած Սեպուհ Աբգարեանին կողմէ, ինչպէս՝ Մելգոնեանի քայլերգը, Սեպուհ Աբգարեանի «Մելգոնեան Վարժարանը» եւ «Հրեշտակ Զուարիթուն»ը, Վահան Պէտէլեանի «Տաղ Սուրբ Մեսրոպայ»ն եւ ուրիշ ժողովրդական երգեր: Փակման խօսքը կատարեց Հայաստանի կրթութեան եւ Գիտութեան փոխ նախարար Մանուկ Մկրտչյան, որ իր զարմանքը յայտնելէ ետք այդպիսի



**Սփիտքի փոխ նախարար Վարդան
Մարաշյան եւ Պետրոս Պետիրեան**



**Հանդիսավար Արթուր Բախտաման
կը հետեւի Կրթութեան նախարար
Մանուկ Մկրտչյանի խօսքերուն**

Կրթական հաստատութեան մը փակուելու առթիւ, իր պատրաստակամութիւնը յայտնեց նախարարութեան պաշտօնական հրատարակութեան մէջ տպելու այդ օրուան բոլոր ճառերը:

**Վերջաւորութեան տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն: Հանդիսութեան մասին հաղորդուեցաւ Հայաստանի Հ1 հեռուստատեսութեամբ եւ «Ազգ» թերթի Մայիսի 20-ի թիւին մէջ Մելանիա Բաղալյանը ընդարձակ յօդուածով նկարագրեց 85 ամեակի հանդիսութիւնն ու ոգին: Տես
WWW.AZG.AM.**



**Հանդիսութեան
կը հետեւին
Հրայր
Թախտաճեան,
Հուրիկ եւ Արա
Գուլեան, Մարի
Ագպաշեան**

ԾԱՌԱՏՈՒՆԿ Եղեռնի ՅՈՒԺԱՐՉԱՆԻ ԲԱՐՁՈՒՔԻՆ




Նրջանաւարտները գեղեցիկ գաղափարը ունեցան արտօնութիւն վերցնելու, որպէսզի Բարերարներ Գրիգոր եւ Կարապետ Մելքոնեաններու յիշատակին ծառ մը տնկեն Եղեռնի Յուշարձանին բարձունքին: Այդ արտօնութիւնը պաշտօնապէս տրուեցաւ եւ այդ պատիւը յանձնուեցաւ շրջանաւարտներուն ընկերացող երկու նախկին ուսուցիչներուն, Պրնք. Սարգիս Համպոյեանին եւ Միհրան Ճիզմէճեանին:



Անոնց առաջնորդութեամբ, շրջանաւարտները մէյ մէկ բուռ հողով ՀԱՅԵՆԻՒ ծառ մը տնկեցին յուշարձանի մօտերը, որ այսուհետեւ ամէն մէկ Մելգոնեացիի ուխտատեղի մը պիտի ըլլայ, ամէն անգամ որ այցելէ Եղեռնի Յուշարձան եւ իր յարգանքը մատուցանէ մեր մէկ ու կէս միլիոն զոհերու յիշատակին: Երանուհի Ղազարեան պատշաճօրէն արտասանեց Լեւոն Զաւէն Սիւրմէլեանի «Ասացուածք Ծառ Տնկելու Արթիւ» բա-նաստաեծութիւնը, իսկ մանուկ Երլարզեան յայտարարեց թէ յաջորդ ծառը պիտի տնկուի վերաբացուածք Մելգոնեանին մէջ:

ՅՈՅԵԼԵ-Ի ՆԿԱՐԻՆ մէջ յստակօրէն ցոյց կը տրուի ծառի վայրը:



ՀՈԳԵՀԱԳՍՏԵԱՆ ՊԱՇՕՆ

Երջագայութեան վերջին Կիրակին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ մէջ, յաւարտ Սուրբ Պատարագի, Սարտարապատ հերոսամարի զոհերու հոգեհանգստեան արարողութենէն անմիջապէս ետք, հոգեհանգստեան յատուկ արարողութիւն մը տեղի ունեցաւ բարերարներ Կարապետ եւ Գրիգոր Մելգոնեաններու եւ մահացած ընկերներ Ալեքսան Աթթարեանի, Նիկոլոս Մարոնեանի եւ Ճերենեանի հոգիներու հանգստութեան համար:

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԱՅԲ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Երեւանի մէջ մի քանի տարիներ առաջ հաստատուած է ԱՅԲ կրթական կազմակերպութիւնը, որ նախաձեռնութեամբ Տէր Մելքոն Քահանայ Արամեանի եւ նիւթական օժանդակութեամբ ոռւսահայ բարերարներու, կրթական բարձր մակարդակի վարժարաններ հաստատելու ծրագիրներ մշակած են, որուն առաջինի բացումը պիտի կատարուի Մելքոնբեր 1-ին, 2011, Երեւանի մէջ: Այս կազմակերպութիւնը շահագրգուած է վերաբանալու Մելքոնեանը եւ այդ հարցով բանակցութիւններու մէջ է ՀԲՀ-Միութեան, Կիպրոսի եւ Հայաստանի կառավարութիւններուն հետ:

Շրջանաւարտները այցելեցին անոնց Երեւանի կեդրոնատեղին, որ կը գտնուի Հայաստանի Սփիւռքի նախարարութեան շնչքին մէջ, ծանօթացան անոնց ծրագիրներուն ու պատրաստակամութիւն յայտնեցին օժանդակելու, յայտարարելով թէ «եթէ սատանան անդամ Մելքոնեան վարժարանը վերաբանայ, մենք անոր հետ ենք:»

ՀԱՐՑԱՋՐՈՒՅՑ-ԵԼՈՅԹ ԵՈՒ ԷՍ ԷՅ-ԱՐՄԵՆԻԱ ՀԵՌՈՒՏԱՏԵՍՈՒԹԵԱՄԲ

Մայիսի 30-ին, Երեւանի Արմենիա Հեռուստատեսութեան Սփիւռք-ՀԱՅԲԵՆԻՔ ծրագիրի հրաւէրով, հարցազրոյց-ելոյթ ունեցան շրջանաւարտներէն ճարտարապետ Խաչիկ Թողճեան՝ Թորոնթոյէն, բժիշկ Հրաչ Տիրարեան՝ Հալէպէն եւ նախկին ուսուցիչ՝ Պատուելի Միհրան Ճիզմէճեան՝ Թորոնթոյէն, ծրագիրի վարիչ Ալինա Խաչատրյանի հետ:



Եու Էս Էյ-Արմենիա ծրագիրի ընթացքին, ձախէն աշ Խաչիկ
Թողճեան, Տոքթ. Հրաչ Տիրարեան, Միհրան Ճիզմէճեան և Իանդիս-
ավարուիչ Ալինա Խաչատրյան

Խաչատրյանի մանրամասն պատմական տուեալներէ ետք անոր գրգռիչ հարցազրումներուն Մելքոնեանցիները ամենայն պատրաստակութեամբ պատասխանեցին, շեշտելով թէ « Բարեգործականը ինքը պէտք է վերաբանայ Մելքոնեանը, թէ ոչ Հայկական ամենամեծ բարեսիրական կազմակերպութեան վարկը բոլորովին պիտի նուազի հանրութեան առջեւ» եւ «սխալ մը գործադրուեցաւ, բնական է որ ամէն մարդ կը սիսալի, կարելի է այդ սիսալը ուղղել վերաբանալով Մելքոնեանը» խօսքերով:

Երեսուն վայրկեան տեւող այս հարցազրոյցը ամբողջութեամբ ՅՈՍ ՏՈՒԵ-ի վրայ եւ կարելի տեսնել երթալով [HTTP://ARMENIATV.COM/EN/2011/05/MELQONYANCINER/](http://ARMENIATV.COM/EN/2011/05/MELQONYANCINER/)



ՄԵԼԳՈՆԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 85 ԱՄԵՎԿ

Կազմակերպութեամբ՝

1968 տարեշրջանի Շրջանաւարտ Սաներու

Պատուայ հիմք՝

Սեպուհ Արգարեան


Մելգոնեանի երկարամեայ դաստիարակ

Չորեկշաբթի, Մայիս 18, 2011 ժամը 19:30
Կոմիտասի անուան երաժշտութեան կոմիտային տուն

Է Աշոտի Բառեալիան պրոդուց
Երևան, Հայաստանի Հանրապետութիւն



Գրիգոր Մելքոնեան
1843 - 1920



ԹԱՅԼԵՐԳ
Մ.Կ. ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ

Խօսք Օ. Մահմետեանի

Երամշտ. Վ. Պէտղեանի



Կարապետ Մելքոնեան
1849 - 1934



Անմահ լուսոյ, ճշմարտութեան, բարիին
Տաճարն է այս սրբանու էլլ թամկագին.
Ան մեռ տրուալ նահատակուած մեր ցեղին
Զաւակներին լաւագոյնը ու բարին:

Օն, ողջունենք անձկագին,
Սևծ Բարերարն ապօպային,
Եւ իր կամսգնած կրթական
Այս Տաճարը պատուական:

Զեռք ձերքի տանք մենք բոյր եղբայր կաթողին,
Միշտ դէպի վեր, դէպի յառաջ խմբովին,
Ու մեր սիրոտ թո՞ն արեառվ ու լոյսով
Հարուստ ըլլայ, առարինի, անխռով:

Օն, ողջունենք անձկագին,
Սևծ Բարերարն ապօպային,
Եւ իր կամսգնած կրթական
Այս Տաճարը պատուական:

Ըլլանք հպարտ աշխատանքով կորովի,
Արուեստներու ու զիստութեանց ծարաւի,
Յարեն այս վրսեմ, Ապօփս տունը լուսեղին,
Շող մը կաթէ մե՞ր մորին մէջ իր սրտէն:

Փառք ու պատիս յաւիտեան
Լոյսոյ անշէջ վառարան
Կրթարանին Մելքոնեան,
Փառք ու պատիս յաւիտեան: